

Ա Ռ Ա Ճ Ն Ե Ր
Հոսկէ-Հոնկէ

- Աստուածները բուքը լերան համաձայն կու տան, որքան որ մեծ ու բարձր անձնաւորութիւն ես, հոսանքները այդքան աւելի զօրաւոր կ'ըլլան:
- Առանց վտանգի յաղթողը՝ առանց փառքի յաղթանակած կ'ըլլայ:
- Երբ խելքդ հասնի ու ձեռքդ չհասնի, մեծ տառապանք է:
- Երբ կ'ուզես հոր իջնել, բնաւ մի՛ կործաներ օտարին պարանը:
- Երկար լեզուն կը կրճատէ կեանքը:
- Լեզուն կակուղ միս է, բայց ի՞նչ ոսկորներ կը փշրէ:
- Խօսիլը՝ ցանել է, իսկ մտիկ ընելը՝ քաղել:
- Մեծին հետ միշտ մեղմ խօսէ:
- Ոտքդ կրնայ սահիլ, բայց լեզուդ երբեք պէտք չէ սահի:
- Վրէժխնդրութեան պատճառած գոհունակութիւնը կարճատեւ է, մինչդէռ ներողամտութեան առթած հաճոյքը՝ մշտատեւ:
- Տառապանքն ալ իր հաճոյքն ունի:
- Խօսք մը կրնայ կռիւի եւ նոյնիսկ պատերազմի դուռքանալ, իսկ խաղաղութեան դառնալու համար հազար խօսք քիչ է:
- Պատիւը նման է թանկարժէք քարին, որուն վրայ ամենափոքր բիծն անգամ կը նուազեցնէ արժէքը քարին:
- Լեզուին մէջ թոյն ունեցողը չի կրնար մեղր թքնել:
- Միտքը միշտ գոհն է սրտին, բոլոր անոնք որոնք իրենց միտքը լաւ գիտեն, չեն ճանչնար իրենց սիրտը:

- Մարդոց հիացման արժանանալէ աւելի նախընտրելի է արժանանալ անոնց համարումին:
- Կնոջ ոյժը կը կայանայ իր գեղեցկութեան մէջ, իսկ մարդուն գեղեցկութիւնը իր ոյժին մէջ:
- Սէրը նման է լուսնին, երբ չ'անհիր կը պգտիկնայ:
- Կեանքը վարդ մըն է, որուն իւրաքանչիւր թերթը պատրանք է, իսկ իւրաքանչիւր փունջ՝ իրականութիւն:
- Թերութիւններ չունեցող մարդ չկայ, լաւ է այն մարդը՝ որ քիչ թերութիւն ունի:
- Յիմարին խրատ տալը կը նմանի հայելի տալ կոյրին:
- Հօրագոյն միտքը ա՛յն է, որ գիտէ իր տկարութիւնը:
- Եթէ կ'ուզես գաղտնիքդ թշնամիներէդ պահել, նախ պահէ քու բարեկամներէդ:
- Մուրը չէ որ կը յաղթէ, այլ՝ ոգին:
- Ունենալը չէ կարելորը, վայելել գիտնալն է, որ իրապէս մարդը կ'ընէ բախտաւոր:

